

# Հ Ն Չ Ա Կ

402

Եթէ վերջին 10-15 տարւոյ ընթացքում այս կամ այն պարագայում հայկական արիւնը հոսել է Հայաստանում — նա երբէք չէ եղել այնքան առատ, որքան Սասունի վերջին դէպքերի միջոցին:

Եթէ երբ և է հայկական հոսած արիւնը եղել է բողբոջ, դէպի վրէժ կանչող, սարսեցնող — Սասունում թափված արիւնը նրա շարքն է անցնում:

Եթէ տուաջ հոսել է մարդկային արիւն որ և է մեծ գործի համար — Սասունում հոսած արիւնն այդպիսի արիւն է:

Եթէ հերոսական դարերում եղել են աննման հերոսութիւններ — բռնութեան ու բռնաւորների ծանկերից ազատվելու համար՝ Սասունի մի քանի տասնեակ կիների ինքնակամ անձնասպանութիւնը, որ արին նրանք դցելով իրանց խտադէմ ապառաժներից դէպի անդունդ, նման է այն գերբնական հերոսութեան:

Արեան ու կրակի մէջ են գիւղերը, արեան ու կրակի մէջ են բաջերը, և սուլթանական բռնապետութեան թնդանթների թանձր ծուխը պատել է ամբողջ Սասունը:

Հայ վիրաւորվածի անբոցը, մանկան լացը, թըշուուռի ողբը, սպանվածի վերջին հառաչանքը միախառնվում են պատերազմի ազմի, բաջերի օգնութեան աղաղակի և մարտական կոչերի հետ:

Նրանք հասնում են մինչև հայութեան ականջը. նրանք լսելի են ամբողջ աշխարհին:

Վժռիսային կատաղութեամբ քիւրդն ու թիւրք զօրքը կտորում են հազարաւոր անմեղներին, կտորում են անվեհեր հերոսներին, մորթում են մանուկներին, բռնաբարում ու խողխողում են կիներին, և ապա ցըցում իրանց սուրների, նիզակների ծայրին նրանց գլուխները, պատառում յղի մօր արգանդը, հանում այնտեղից տհաս մանուկը, կտոր-կտոր անում նրան... Եւ ահա մարդակերի դիւական խրախճանքով և ցընծութեան սոսկալի աղաղակներով դիակների կոյտերի վրայ գազանաբար ճաշկերոյթ են սարքում և իրանց վայրենի պարերն ու մոլութիւններն անում նրանց շուրջը...

Արդեօք այդ օրն էին սպասում հայերը, որպէսզի սթափվեն: Արդեօք միայն նրանով պէտք է բաւականանան հայերն այսօր, որ, լսելով այդ սարսափելի խրժ, դժութիւնների մասին, կը հառաչեն, կը կանչեն, կը պօսան իրանց տեղերը և, ինչպէս վառօթ, կայրվեն յանկարծ՝ անմիջապէս մարելով, առանց որ և է հետեանք առաջ բերելու:

Թող հայերը լինեն լուրջ միայն բռնկելու վայրկեան չէ. բաւական է, որքան այդպէս եղաւ մինչև այժմ. դա, ի վերջոյ, յանցանք կը լինի: Եթէ գործելու ժամանակ կայ — դա հիմա է: Եթէ տոկունութեան և հաստատակամութեան պէտք կայ — հիմա է: Եթէ վրձնական բոյլ աննելու ժամանակին էինք սպասում դա — դարձեալ հիմա է: Բայց եթէ երբ և է հայերիցս կարող ենք պահանջել պաղարիւնութիւն եռանդուն ու դրական մի գործունէութեամբ, դա — կրկին հիմա է:

Չը թողնենք խուսափել մեզնից ներկայ օրհոսական ժամը: Այսօր պէտք է անմիջական գործունէութիւն: Այժմ պէտք է, որ ամեն մի բարի կամք, սիրտ, զգացում, բանականութիւն, միտք, մարդկութիւն ունեցող հայն անի այն, ինչ իր ոյժերից է գալիս — նիւթական, բարոյական, մարտական:

Անի, գործէ, այո՛, բայց ո՛չ անհատապէս: Պէտք է հետևել, օգնութեան ձեռք տալ նրանց, որանք գործել են անցեալում, որպէս և այսօր գործում են, որոնք Սասունի հպարտ մարտազաշտում ընկած ընկերների հետ տարիներից ի վեր աշխատել, տանջվել, ողևորվել ու պատրաստութիւններ են տեսնել հերոսաբար կուելու համար մէկ այնպիսի օր, ինչպիսի օրւայ արևը ծագեցաւ այսօր Սասունում:

Պանդոնխտ հայ, երկրում պաշտպան կանգնիր քո որբ մնացած կնկանդ ու զուակներիդ: Ճակատագրական ժամանակները մօտեցել են: Քո սիրոյդ, քո հայրենիքիդ, քո օջախիդ պաշտպանութեան համար քեզ կանչում է քո պարտականութիւնը, քեզ կանչում է հայկական արիւնը, քեզ կանչում է կնկանդ խրախոյսը, քեզ կանչում է զաւակիդ արտասուրբ:

Վրո տեղդ հիմա այնտեղ է, ուր վտանգն է լսւպառնում:

Վրո սեփական ապագայդ, այն է քո զաւակդ, հայութեան ապագան, այն է՝ ապագայ սերունդները, որ

Թիւրքական սրով խողտողվում են դեռ իրանց մայրերի արդանդում, քս և քեզ նմանների, այն է՝ հայ ժողովրդի մարդկային գոյութեան խնդիրն է քեզ դիմում:

Այդ ապագան, այդ խնդիրը գիմում են ամբողջ հայութեան:

Աւր են կամաւորներ, ուր են գործի մարդիկ... Եթէ հայութեան ծոցում կան այդպիսիներ — հիմա է, որ նրանք պէտք է երեւան գան: Աւարակիչ ոգեւորութեամբ, օրինակելի ինքնավստահութեամբ նրանք պէտք է կատարեն իրանց մարդկային ու ազգային ամբողջ պարտականութիւնը: Մէկ ընդհանուր յատակագիծ և մէկ ընդհանուր ծրագիր — պէտք է լինի նրանց գործունէութեան ամենագլխաւոր պայմանը:

Եւ այդ գործունէութեան անմիջական նպատակը պէտք է լինի՝ թօթափել թիւրք բռնակալ լուծը, որ հայ ժողովրդին սարկացնելուց յետոյ՝ այժմ կոտորում է նրան, և ձեռք բերել այն քաղաքական վիճակը, որ կը տայ այդ ժողովրդին իր պէտքերի, ձգտումների, ցանկութիւնների, պահանջների ազատ արտայայտութեան ամեն պայմանները և որ նրանց իրագործման համար կը բանայ ձանապարհ, մինչեւ որ կիրառործվէ ժողովրդի բարեխառութեան վերջնական նպատակը:

Եւ դրա, այդ անմիջական նպատակի համար այսօր ամեն անկեղծ հայ իր բոլոր ոյժերով կարող է եւ պէտք է ջանայ գործ դնել ամեն միջոց:

Կան կուռքներ, որ կանչում են հայութիւնը, կան մեռածներ, սօցանվածներ, որոնք մեծ պատերազմ են կրտակել նրան, կան պատմական ընդհանրություններ, երբ ամեն մարդ պէտք է իմանայ մեռնել:

Հայկական արեան հեղեղների և փառքով ընկած դիակների կոյտերից կը ծնվի և պէտք է ծնվի հրաշալի մանուկը — Ազատութիւնը:

Եւ ապա, աւելի ուշ, կը գայ օրը, երբ այդ մանուկը կը դառնայ արդէն չափահաս: Այդ օրը կը ծագէ հայութեան ընդհանուր համերաշխութեան ու բարօրութեան թագաւորութիւնը:

Մինչ այն՝ աշխատենք, գործենք...

**ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՒ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՍԱՍՈՒԼԸ**

Քաջ Սասունցիների ապստամբութիւնն ու նահատակութիւններն այսօր Հայկական հարցի վրայ դարձրին ամբողջ եւրոպայի ու Ամերիկայի լարված ուշադրութիւնը: Բոլոր երկրների և մասնաւորապէս անգլիական բազմաթիւ թերթերում ահա երեք շաբաթից ի վեր ամեն օր լիսաւատ տեղեկութիւններ և ընդարձակ յօդուածներ են գետնադրում թիւրք շօրքերի ու քիւրդերի գործած խժոժութիւնների մասին: Գրեթէ բոլոր անգլիական թերթերը միաձայն կերպով մեծ համակրութիւն են ցոյց

տալիս Հայերին և նոյնպիսի ներդաշնակ կերպով արտայայտում այն միտքը, որ ժամանակը հասել է վերջ տալու հայկական խնդրին, գոհացնելով հայերի պէտքերն ու պահանջները: Մի քանի թերթեր այդ կէտի նկատմամբ խօսում են ուղղակի «հայկական ինքնավարութեան» մասին: Մասնաւորապէս Անգլիայում հասարակական կարծիքը վերջին ծայր գրգռված է թիւրք կառավարութեան արարքների դէմ և իր մեծ համակրութեամբ դէպի հայերը բարոյական ճնշում է գործում անգլիական կառավարութեան վրայ՝ յօգուտ հայերի:

Աչքի առջև ունենալով, որ անգլիական մամուլում գետնադրված զանազան յօդուածները խիստ հետաքրքրական կը լինեն հայերին, մենք քաղաքացիներ կաննք այդ յօդուածներից և թարգմանութեան առանձին յաւելուածով մօտեցնու լոյս կընծայենք:

Սասունի դէպքերի այն ծանր ու վրդովեցուցիչ տրպաւորութիւնը, որ գործեցին եւրոպական հասարակութիւնների վրայ, և եւրոպական գրգռված կարծիքը՝ բողոքական շիտթութեան մէջ են գցել Թիւրքիային: Եւ սուրթանը կրկին դիմել է իր սովորական խաբէբայութեան. — Յանձնաժողով է նշանակել «քննելու» համար Սասունի գործերը, և ի հարկէ, կը գայ այն եղբակացութեան, թէ ամեն բան շատ լաւ է աշխարհիս ամենալաւ երկրում: Անգլիական, Փրանսիական ու ռուսական տէրութիւններն իրանց կողմից քննիչ պատգամաւորներ են միացրել թիւրքական Յանձնախումբին: Բայց արդեօք դրանք կարող կը լինեն զոհ չը դառնալ թիւրքի կտրամանկութեան:

ԽՄԲ.

**Թ. Գ. Թ. Ե. Կ. Յ. ՈՒ Թ. Ի. Ե. Ն. Ն. Ե. Բ.**

**ՆԱՄԱԿՆԵՐ ԹԻՒՐԿԻԱՍԻՑ**

**Ս Ա Ս ՈՒ Ն.**

Աթէնքից հետեւեալ տեղեկութիւններն են մեզ հաղորդում այնտեղ նոր հասած 20 աստուցի, նկարագրելով իրանց կուրծներն ու վիճակը. —

«Հագիւ ազատած թիւրք բռնակալութեան ճիրաններէն ինկանք Աթէնք, ուրիշ կը գրենք մեր կրած կորուստները, նեղութիւնները, քաշած տառապանքները: Տալուորիկէն փախանք, ուր շատ կարելի է դեռ կորոտան թիւրքի կանոնաւոր բանակի թնդանօթները: Թէ կանոնաւոր զօրքը, թէ համիտիէներն ու պաշպօզուգները այնքան կատրված են եւ այնքան սաստիկ հրաման են ստացած նոյն ինքն սուրթանէն, որ մինչեւ անգամ աւերակները կը ուժբակոծեն. կենդանի մարդ չը մնաց, կին, երեխայ, ծեր, երիտասարդ ամենքն ալ զոհ գացին թընդանօթի ուռմբերուն, հրացանի գնդակներուն ու սուրիներուն եւ մնացածն ալ քեւոր համիտիէների խօնջալներուն:»

«1893-ի ապրիլի վերջերէն սկսած մինչեւ այս տարուայ օգոստոսի սկիզբները բոլոր Սասունը իր շրջակայ գիւղերով պաշարման մէջ էր: Այդ բոլոր ժամանակ մենք բոլորս ալ բանջարեղեններով եւ խոտի արմատ-

ներով կերակրվեցանք, իսկ ձեռքը սոսկալի վիճակի մեջ անցուցինք: Մեր յարաբերութիւնը բոլորովին կտրուած էր դրսի գիւղերու հետ, այնպէս որ այս տարուայ սպարիկի վերջերը կառավարութիւնը, կատկածելով թէ Մըշոյ դաշտի Աւարդներս գիւղի բնակիչները մեզ դադարեցնուտելիք կը մատակարարեն, անմիջապէս զօրքերու եւ քրդերու անարատութեան յանձնուեցաւ: Արքեպոս զոհ գնացին շատ կիներ, եւ շողջիկներ, էրիկ վարդիկներէ, շատեր սպանուեցան: Աւարդներս, որ 325 տուն կը պարունակէ, հազիւ 25-ը միայն կանգուն մնաց: Աւարդներսիմէջ կատարուած բարբարոսութիւններու լուրը երբ Տաւրոսի հասաւ, բնակիչները կանաղեցան եւ իրենց բոլոր ոյժով յարձակեցան դիւր շրջապատող կանոնաւոր զօրքերուն վրայ: Թիւրքերը 12 զինուորներ ուղարկած էին գիւղացիներու շարժումն իմանալու, որոնք անմիջապէս սպանուեցան: Բաւական մի մեծ գունդ զոհուեցաւ շատ մտմտանքներով եւ ընդհանուր կտորածը սկսաւ բոլոր տունները թնդանով բռնուեցան եւ աւերակ դարձան: Սըլժոյ պէջը բնիցումի քրդերու գլխաւորը եւ մէկ ուրիշ քիւրդ, որ համարուէր զօրագուղին կը վերաբերին, շատ մը կանոնաւոր զօրքերու հետ դիմեցին Սէմալ գիւղը եւ բռնութեամբ քահանան բռնելով տնոր ձեռքը տուին սկիհը եւ զայն իշու մը կապելով՝ բաւական հեռաւորութեան վրայ կանգնեցուցին եւ թէ քահանան և թէ էջը հրացանի բռնեցին: Միեւնոյն գիւղի մէջ զինուորները հայու մը տուն մտնելով՝ կին մը եւ իր աղջիկը բռնաբարեցին, վերջինս հազիւ 14 տարեկան կար: յետոյ երգուքն ալ մտնեցին: Սըլժոյ պէջը իր հարեմը ուղարկեց ու թը երիտասարդ հայ աղջիկներ:

Ահա ի կիւղէն գիւղը քիւրտ պաշտպանութեան եւ կանոնաւոր զինուորներէ կոխուեցաւ, արշալոյսէն առաջ եւ ժողովուրդը դեռ քունի մէջ եղած ժամանակ կրակի տրուեցաւ: Առաքել անուն մարդ մը եւ իր կնիքը, որոնք դեռ կը քնէին, ամենասոսկալի տանջանքներով հրաշէկ երկաթներով սպանուեցան: Տ. Մարգարէ գիւղի քահանան եւ 20 ուրիշ անձինք, որոնք քահանայի տունն էին ապաստանած, ողջ-ողջ այրուեցան, ոչ ոք կարողացաւ ազատիլ:

Ենիկ գիւղի Ռէսը իր երկու աղջիկներու հետ կապանքներու տակ սպանուեցան:

Անուր բռնաբարութիւններ, կտորած եւ աւարատութիւններ տեղի ունեցան Սէպրանտ գիւղի մէջ: Կանոնաւոր զօրաց գնդին պատկանող 25 զինուորներ մտնելով գիւղը՝ ամեն բան տակն ու վրայ ըրին: Կին, աղջիկ բռնաբարուեցան, շատեր սպանուեցան. գեղի շէնքերը աւերակ դարձան:

Ղիպրանցի ցեղի աշիրէթներու պէտ Ռպոպէյը, որ արդէն նշանաւոր է իր բարբարոսութիւններով, միացած թիւրք կանոնաւոր զօրաց մի գնդի հետ, գիւմեց գէպի Պասլու, Հայ շէն եւ Պոմք հայ գիւղերը, շարութեան եւ բարբարոսութեան մի կետ չը մնաց որ չը գործագրէին այդ խեղճ գիւղերու մէջ: Գիւղերու բնակիչներէն 200-էն աւելի անձեր ի մի հաւաքելով նախ բոլոր կին մարդիկները բռնաբարեցին, ապա բոլորը մէկանց կտորեցին, որը հրացանի գնդակներով, որը տուրերով եւ խանչարներով եւ որը սիգակով ու սուրինի հարուածներով: Յետոյ այդ վայրենի մարդակները մեծ

ուրախութիւն եւ կեր ու խում կատարեցին գետնի վերայ սիտուած դիակներու վրայ, խմելով առատ գինի և ուտելով լեցուն սեղան:

Բաբրանցի եւ խիզանցի աշիրէթներու համարիները Ալիանցիկ եւ Աղբակ հայ գիւղերը մտնելով՝ բոլոր բնակիչները սուրէ անցուցին եւ բոլոր տուններն աւերակ դարձուցին:

**Ե Ի Դ Ո Կ Ի Ո Յ Դ Ե Պ Ե Ը**

Կ. Պոլիս, 22 հոկտեմբեր 94.

Ազգոկիոյ գէպքի մասին վերջերս ստացանք կարգ մը մանրամասնութիւններ եւ դոկիական աղբիւրէ, զորոնք պարտք կը համարինք մեր ընթերցողներուն հաղորդելը: Յայտնի է թէ ներկայ տարուայ օգոստոսի սկիզբները հրոսախումբ մը օսմանեան թղթատարը զարկած էր Չէնկէլ-Պողաղի մօտ \*), թղթատարին ընկերացող ոստիկանները սպաննած եւ անոր հաղար ոսկիէ աւելի դրամը ձեռք անցունելով անհետացած էր շրջակայ անտառներուն մէջ: Տեղական կառավարութիւնը շատ աշխատած էր «յանցարժները» ձերբակալելը բայց չէր յաջողած: Արքերս կասկածի գնաց քանի մը երիտասարդներու վրայ որոնք Եւզոկիոյ խաչ թաղը, Տէրէ մահալէ կոչուած փողոցը տան մը մէջ կը գտնուէին: Տեղացի ոստիկանութեան տասնապետ, հանրածանօթ Աբուլ Չափուշը, ուրիշ երկու ոստիկաններու ընկերացած՝ կորոչէ երթալ յիշեալ տունը շղթայի տակ աննել եւ ձերբակալել կասկածելի պարոնները: Երբ Աբուլ Չափուշը կը մօտենայ, տանը մէջ գտնուող երեք երիտասարդներէն երկուքը կը յաջողին խոյս տալ իսկ երրորդը տունէն մեկնած պահուն ոտքը սահելով կիյնայ գետին եւ սրբունքը կը վնասուի. վատ տասնապետը կուգէ մօտենալ բայց ինք եւ իր ընկերները քաջարի երիտասարդին գլնդակներուն տակ կիյնան դիմաւալ: Եղբայրութիւնը կայծակի արագութեամբ կը տարածուի քաղաքին մէջ եւ ահա կառավարական նոր զօրքեր կը հասնին յիշեալ վայրը, ընկերացած թիւրք ամբոխին, զոր կը զրգուէին քրիտաններուն դէմ, ցոյց տալով զանոնք մահմետականութեան եւ թուրք տարրին թշնամի. ամբոխը եւ զօրքերը կը յարձակին տուներու վրայ եւ իրենց առաջին մտածութիւնը կըլլայ կիներու պատիւը բռնաբարելը: Բարեբաղդաբար իրենց շահատակութիւնը երկար չի տուեր, զի հաստաբազուկ հայ երիտասարդներ կը փութան զինուորումը կաշտպանել իրենց ընտանեկան պատիւը. կոխը հետզհետէ կընդարձակի եւ կուգայ կը հասնի մինչեւ Մահքէմէի դուռ կոչուած շուկան, որ ատեն տեղոյն թուրք երեւելիներէն Սալիհ պէյ եւ ուրիշներ կը գիմեն կուրին վայրը եւ կը յաջողին կրքերը մարելը: Արտուի թէ երկու կողմէն 20-30 մեռեալ կայ, բայց բազմաթիւ վիրաւորեալներէ:

Ար հաւաստեն թէ Սերաստիոյ հայոց տերվիշ առաջնորդը, Պետրոս Եպիսկոպոս, շատ ազգու կերպով ներ-

\*) Չէնկէլ-Պողաղ հաշակաւոր կիրճ մըն է Ամասիոյ եւ Եւզոկիոյ միջեւ, Մամսն-Պաղտասի մեծ պողոտային վրայ:

կայացուցած է այս խնդիրը Գում-Գարուի պատրիարքարանին եւ այս վերջինը շատ ազդու քաղաքականութիւն մը համարած է... միայն թող զիմումներ ընել սուլթանական կառավարութեան:

ՀՆՈՐՀԻՒ ՎԵՆ՝ ՍՈՒԼԹԱՆԻՆ

Իսսեան եղբարց ծախքովը Բերաի մէջ կառուցված Ազգ. երկսեռ վարժարանին ու եկեղեցիին ինչպէս նսեւ ազգային նոր կալուած maison d'or հոյակապ շէնքին շինութիւնը դադարած է... «Շնորհիւ վեհ. սուլթանին»:

Աւազակներու ընկերութիւնն արգիլած է այդ շինութիւնները, առարկելով թէ իրենց ներկայացուցած յատակագիծներուն յար եւ նման չեն շինուած եւ ձեռքի տակէ ալ «որոց որ անկ է» իմացնելով թէ վերասին արտօնութիւն տալու համար քանի մը հազար ոսկի դատական ծախք վճարել հարկաւոր է... Գպրոցի շինութեան դադարելովը 1,000-ի մօտ երկսեռ ուսանողք խիստ անձուկ առժամանակեայ շէնքի մը մէջ կը մնան: Իսկ maison d'or-ի դադարելէն ազգը կը կորսնցնէ ամբողջ 1,500 թ. ոսկի...

ԿԱՑԻՆ.

Գ Լ Պ Ք Ե Ր Ե Ն Ի Վ Պ Օ Լ Ի Ս

Վ. Պոլիս, 26 հոկտեմբեր 94.

Յեղափոխական շարժումը հետզհետէ մեծ համեմատութիւններ կստանայ Վ. Պոլսի թուրք երիտասարդութեան մէջ: Թըպպիյէի եւ Միլլիյէի ծանօթ դէպքէն զատ, որ մեծ ազմուկ հանց հառավարութեան բարձրագոյն շրջանակներուն մէջ իբր շատ ստոյգ մեզ կը հաղորդեն նաև հետեւեալ կարեւոր լուրը, զոր շատ վերապահութիւնով կը ներկայացնենք մեր ընթերցողներուն:

Անցած շաբթու չորս թուրք երիտասարդներ, որոնք բարձր դասու ընտանիքի զաւակներ էին եւ ազատ մուտք ունէին արքունիքին մէջ, անյաջող փորձ մը ըրած են՝ Երլորդի պալատը ուժանակով օգը հանելու եւ անմիջապէս ձերբակալուելով կախողան հանուած են, առանց ո՛ր է դատաստանի:

\*\*\*

Հանրածանօթ թուրք զիւանագէտ եւ գրագէտ Էպուզլիա Թէֆլիզ պէյ, որ Պետական խորհրդի (Շուրայի Տէօվլէթ) անդամ էր, անցած շաբթու յանկարծ ձերբակալուելով բանտարկուեցաւ եւ ամեն հաղորդակցութենէ զրկուեցաւ: Էպուզլիա Թէֆլիզ պէյ ծանօթ դէմք մըն է Եւրոպայի եւ մասնաւորապէս Ֆրանսայի մէջ: Ուսեալ զարգացած եւ լուսամիտ մարդ մը նկատուած է, որ անկեղծօրէն կը բաղձայ երկրին բարելաւութեան եւ ճիշտ այս պատճառով իսկ կը ձերբակալուի, զի Թիւրքիոյ ամենէն անկեղծ բարեկամները միևնոյն տանն սուլթան շամիտի ամենէն մեծ թշուամիներն են եւ պիտի մնան:

\*\*\*

Պառավարութիւնը նմանը չի տեսնուած խստութիւններ ձեռք առած է թուրք յեղափոխականներու նկատմամբ: Այս երիտասարդ տարրը, որ մեր ամեն համակրութեան արժանի է եւ որ միշտ իր եղբայրները կը կոչէ զմեզ՝ աւելի անողորմ հալածանքներու ենթարկուած է քան նոյն իսկ հայ գործիչը:

Ստիկան-զինւորներու հրամանատար փաշայի մը տղան մէկ երկու շաբաթ առաջ թուրք ընկերութեան մը մէջ գտնուած պահուած, ներկաներէն ոմանք սկսած էին «վեհափառ սուլթանի անթիւ բարիքները» թուել եւ օրհնել անոր կեանքը. հրամանատարին որդին չի կրնարով հանդուրժել այս խորհիկներու գձուձ շոքորդութեանը, որոնք իրենք ևս այդ ըսածնուն, մազի չափ չէին հաւատար, համարձակեր է կարծիք յայտնել թէ «ի՞նչ բարիք տեսած են վեհ. սուլթանէն» որ այդչափ մինչև երկինքները կը բարձրացնեն»: Այդ խօսքը խեղճ տղուն ճակատագիրը վճռեց. փողոցի դրոնէն դուրս ելածին պէս ձերբակալուեցաւ եւ մինչև հիմայ չի գիտցուիր թէ ո՞ր է եւ ի՞նչ եղաւ: Իր հայրը երբեք արտօնուած չէ որդիին վրայ տեղեկութիւն հարցնելու, իսկ ընդհակառակը, ինչպէս իրեն՝ նոյնպէս եւ ուրիշ պաշտօնեաներու, որոնց որդիները քաղաքական յանցանքով ձերբակալուած են՝ շատ սուկալի դեր մը վերապահուած է, այսինքն երթալ Երլորդի պալատը շնորհակալ ըլլալ, որ յվեհ. սուլթանը, իր հայրական արգարութեամբ արժանաւոր պատիժ մը անօրինամ է իրենց անառակ որդիին... «Եւ խեղճ մարդիկը, սրտերնին արիւնած, հարկադրուած են այս անողորմ դերը կատարելու...»

\*\*\*

Պառավարական վերջին տնօրինութեամբ, թուրքերուն արգիլուեցաւ իրարու տուն պրնելութեան երթալ եւ մտերմօրէն տեսակցիլ... Նմանապէս արգիլուեցաւ իրենց՝ հայերուն հետ բարեկամական յարաբերութիւններ մշակելը Սամսոնի մարտատն առաջին քարտուղարը, որ թուրք մըն է եւ որուն համար տեղեկագրուեր է թէ հայերուն հետ շատ կը տեսնուի, կառավարական վերջին տնօրինութեան համաձայն անմիջապէս պաշտօնանկ եղաւ...

ԿԱՑԻՆ.

Ս Ա Ս Ո Ւ Ն Ի Ա Պ Ս Տ Ա Ր Բ Ո Ւ Թ Ի Ն Ը

ԱՆԳՂՈՅ ԳԵՍՊԱՆԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆԸ —  
ԱՆԳՂՂԱԳԱՆ ԹԵՐԹԵՐՈՒՆ ՄՈՒՏԵՐ  
ԱՐԳԻՂՈՒԱԾ — ՄԵԾ ԱՆԿՈՒՄ  
ՕՍՄԱՆԵԱՆ ԱՐԺԵԹԸ,  
ԹԵՐՈՒ ՎՐԱՅ —

Վ. Պոլիս, 28 նոյեմբեր 1894

Սասունի արիւնայեղ շարժումը վերջապէս կուգայ Եւրոպայի խորին ուշադրութիւնը հրաւիրել իր վրայ:

Հեռագիր Հեռագրի վրայ կը տեղան եւրոպական թերթերուն մեր քաջարի հայ մարտիկներուն թուրք աւազակ կառավարութեան հետ արիւննուշտ բաղխումը եւ անոնց հերոսական մահը ծանուցանող: Քանի մը հապար հաշուած է հայ դոհերուն թիւը, որոնց մէջ մեծ տեղ կը բռնեն դեռատի կիներ, ծերունիներ եւ անտի երախտներ: Տպարութիւնը շատ մեծ եղած է յերոսայ. եւ օսմանեան արժեթիւղներ անկուս կրած են այս առթիւ եւրոպական բոլոր գլխաւոր պորտաներուն մէջ, ինչ որ իր ազդեցութիւնը ունեցած է նաեւ Կ. Պօլսոյ սեղանաւորական հրապարակի վրայ: Նոյեմբեր 5—17-ի երեկոյն գաղտնի հեռագիրներ ցրուեցան Կ. Պօլսոյ առեւտրական եւ սեղանաւորական հրապարակին բոլոր գլխաւոր ու ծանօթ դէմքերուն: Մուշի եւ Սասունի պատմական դէպքի մանրամասնութիւնը ծանուցանող: Անգլիոյ դեսպան, սըր Ֆիլիք քըրրի, իր կառավարութենէն հրահանգ ստացաւ զօրաւոր դիմում մը ընել բարձրագոյն դուսն եւ անմիջական բացատրութիւն պահանջել եղած դէպքերուն վրայ: Սըր Ֆիլիք Մեծ-Եպարգոսին ներկայացաւ եւ բացատրութիւն պահանջեց. Եպարգոսը յայտարարեց թէ հասցիրը վանի անգլիական հիւպատոսին գրգուռովը կ'պարտաւորին. դեսպանը զայրացաւ այս պատասխանին վերայ եւ պահանջեց որ դեսպանատան զինւորական կցորդըն անմիջապէս Մուշ զօրուի քընտիւր բանալու եւ եթէ իրօք անգլիական հիւպատոսը պատճառ եղած է շարժումին՝ իր պաշտօնանկութիւնը ի գործ դրուի: Մեծ-Եպարգոսը օր մը պայմանաժամ խնդրեց պատասխանելու, որմէ յետոյ փութաց իր սխալը ուղղելով յայտարարել թէ Բ. Դուսն պաշտօնատան մէջ թիւրիմացութիւն մը տեղի ունեցեր է այս մասին եւ թէ հիւպատոսը ու է կերպով պատասխանատու չէ յիշեալ շարժումին համար: Անգլիոյ դեսպանն այս խուսափողական պատասխանին վրայ ինք զինքը նախատուած նկատելով հատուցում պահանջեց. յետոյ, անմիջական բացատրութիւն պահանջեց Հայաստանի ընդհանուր վիճակին եւ մանաւանդ Սասունի շարժումին նկատմամբ, որու դէմ Մեծ-Եպարգոսը պատասխանած ըլլալով թէ թուրք կառավարութիւնն անկախ պետութիւն մըն է եւ պարտականութիւն չունի ուրիշին հաշիւ տալու իր ներքին գործերուն նկատմամբ՝ դեսպանը յիշեցուց Պերլինի դաշնագրին 61-րդ յօդուածը եւ յայտարարեց թէ Մեծ-Եպարգոսի այդ պատասխանը պիտի փութար հաղորդել Անգլիոյ կառավարութեան: Բ. Դուսնը շուարած դեսպանի ընթացքէն, մէկ-երկու օր միջոց խնդրեց վերջնական պատասխան մը տալու տեսնելը թէ գործերն ուր կը յանգին:

ԿԱՑԻՆ:

— 0 —

Գ. ՊՈԼՍՈՅ ԲԱՆՏԻ ԿԵԱՆՔԵՆ

Օրէնք է որ... բայց ո՞ր է օր էնք — զատարանէն վճիռ կերող անձ մը խիստ հսկողութենէ (ինթիլպ) ապատուելով՝ միւս բանտարկելոց հետ կը խառնուի. բայց ո՞ր է օրէնք գործագրողը. հոս օրէնքը միմիայն կամայականութեանց կը ծառայէ:

Մեր մայիս 10-ի Սիւն Մարտուտի տէնօր-հերոս-

ները մայիս 19-էն ի վեր վճիռ կերած եւ ցարդ խիստ հսկողութեան տակ կը հեծեն՝ բոլորովին զուրկ արեւի լոյսէ եւ մարտօր օդէ. եթէ հիմա հարցնէք թէ ի՞նչ գոյն է երկինքը, կարելի է որ մոռցած են:

Այսպէս խիստ հսկողութեան տակ եւ զուրկ ու է յարաբերութենէ, օրը 2 կտոր ցամաք հացով կանցնեն. երկու կտոր չոր հաց, որ երկու մկան կերակուրի իսկ չի բաւեր:

Գլխաւոր սուլթանի սիրտն շարժելով հրամայած էր որ շարժման անգամ մը կամ քիչ մը ապուր եւ կամ կտոր մը լուրիա տան: Անցածներ երկուքին կտոր մը լուրիա տուած ատեն «քիչ է» ըսած են, եւ ահա, գլխաւոր սուլթանի պաշտպանը ոստիկանները՝ որք ձեռք ոտք կապուած մարդու մը վրայ միայն իրենց քաջութիւնը կը փորձեն՝ սարսափելի ծեծ մը կուտան խեղճերին եւ ամեն մէկի ոտքի 25-30 օխանոց շղթաներ դնելով, բանտի 40 աստիճան խորունկ նկուղը կը նետեն: Անկէ ի վեր կը տքնին անոնք այդ խոնար, անտանելի ստորերկրեայ բանտին մէջ՝ բայց հոգ չէ... թող անոնք ալ այնտեղ տունեն սուլթանի տարեգարծը... հոգ չէ... թող սուլթանի բարեգութ սիրտը զանոնք ոչնչացնելու ձգնի... Անոնք բարձր են եւ իրենց բարոյականը անընկճելի...

Z.

ՊՈՆՍՅՈՒՆ ԿՈՂՄԵՐԻ ՎԻՃԵՐ

Ման, 14 սեպտեմբեր 1894.

Մի բանի շարժմէ ի վեր տեղս սկսած են աճապարանօք զօրք ժողովել. պատճառն իմացանք: Ժողովուած զօրքեր իճիլեակներ (զինուորական ընթացք շաւարտողներ) են: Ասոնք Բաղէշ կը զբոսին, անկէ Սասնոյ վրայ ելլալու համար. այս զօրքերուն միացած են նաև համախիտներ: Բաղէշէն տան եւ վեց քարտաշներ կերթան Մուշը Սասունէն բաժանող գետի վրայ կամուրջ շինելու. Սասունցիք չեն թողուր, անոնցմէ մէկ քանիները կը վերադառնան: Արսն, թէ ասկէ առաջ եկաւ Սասնոյ պաշարումը:

Այժմ սարսափ տիրած է այս կողմերը. հայը չը գիտեր թէ իր կեանքն ու պատիւը ապահով գրութեան մէջ է թէ ոչ: Թերևս հայ ազգի ոխերիմ թըշնամի եւ թիւրք կառավարութեան աջակից եւ անոր հաշուին գործող հայ հարուստներն ու վաշխառուները, որոնց շատերը մատնութեան շքանշաններով զարգարած են իրենց կուրծքերը, պահ մը ապահով կը կարծեն ինքզինքնին, բայց կը հարցնենք իրենց թէ, արդեօք կարող են չորս-հինգ ժամուայ ձանապարհ ապահովուէն գնալ: Եթէ իրենց հետ չը տանին մի կամ երկու ոստիկան. առանց այս վերջիններուն իրենց վիզն ալ կը կտրեն ինչպէս աղքատ, անմեղ, անօգնական հայերուն վիզը: Բայց այդպիսի անբարոյականացած եւ ոչ-հեռատես հարուստները, միաժամանակ զատ կարծելով ինքզինքնին, միւս կողմէ իրենց փճացած հարստութեան մնացորդը պահպանելու համար կը շարունակեն առաջ գնալ իրենց խայտառակ գործունէութեան ասպարէզին մէջ, եւ առանց քաշուելու, անկախ կտտ-

րագրեն այն ազգակործան հանրագրերը, որոնք իրենց բողոքովին սուտ ու շինծու պարունակութեամբ կը յայտարարեն թէ շնորհիւ վեհ սուլթանին հայերն հանգիստ են ամեն տեղ ու ապահով կեանք կը վարեն՝ եւ իրենց երախտագիտութեան զուտ զգացումները (°) կը գնեն առ ոտս գահայից վեհափառ սուլթանին եւ անոր պաշտօնեաներուն: Ահա այս է մեր մեծ իշխան աղաներուն ըրածը, որոնք խղճերնին մեռցուցած՝ կը հայհոյեն ճշմարտութեան դէմ, տոկոսի տակ կսպանեն գիւղացիները եւ անհոգ կը նային իրենց շուրջը գրտնուող եւ թիւրք բռնակալութեան հարստահարութեան տակ իրենց հոգիներն փչող բազմաթիւ հարստահարուած խեղճ զոհերուն:

Ամեն կողմ աչքի կը զարնեն թիւրքերու եւ քիւրաքերու գործած բացարձակ սոսկալի եղեհները, անլուր ու քստմենելի ոճիրները, հրապարակաւ կատարուող ասեւանգումներ ու բռնաբարութիւններ: Շնորհիւ արիւնածարաւ սուլթանին եւ իր ստորագաս կուսակալներուն, այժմ սկսած են չորս-չորս սպանել հայերը: Յիշեցէք Վանի կուրուպաշ գիւղի, Շատախի եւ այլ տեղերու նաև ուրիշ նահանգներու մէջ կատարուած աղէտալի դէպքերը: Բայց այս բոլոր չարաց գարմանի մասին երբեմն ինքնակոչ հայ-հայրենասէրներ եւ թունդ ազգասէրներ փոխանակ դարման տանելու, փոխանակ անոնց առաջքն առնելու, փոխանակ անձամբ ժողովուրդին մէջ մտնելու եւ անոր իրական վերքը շոշափելու եւ համերաշխ ձեռք կարկառելու գործողներուն, սկսան արտասահմանէն հաւի կոկոսներ բարձրացնել եւ թողունք համերաշխութիւնը, այդ ազգասիրութիւնն իրենց շահուն գործածողները մինչև անգամ ջանացին շիթեցնել բուն գործողները. շոյելով ժողովուրդի տկար կողմը, անոր նախապաշարութիւնները, սկսան թուրք ու մուր տեղալ ժողովուրդի իսկական բարեկամներուն:

Տաճկական ակնյայտի բռնաբարութիւնը տեսնելով հանդերձ, զարմանալի է, որ մեր մէջ կը գտնուին դեռ այնպիսի անձեր, որոնք կըսեն թէ (մի բան սասած ըլլալու համար) «այս քանի մը տարուան ընթացքին մէջ կատարուած վնասակար ցոյցերը միայն պատճառ դարձան թշնամու հարստահարութիւններու խստանալուն»: Լաւ իմանալով թէ, այն ցոյցերը, որ մէկ քանի տեղերու մէջ իրենց զրուծենէ զրդեալ ինքնաբերաբար, եւ տեղ-տեղ ալ ինքնաճանաչութեան մղումէ գրգռած ի գործ գրուեցան, ուրիշ ոչինչ նպատակ չունէին՝ եթէ ոչ թշնամու գործած սոսկալի կեղեքումները, եւ այս կեղեքումները վատ հայերու միջոցով սուտ հրատարակելու պարաստուած թշնամու ջանքերն ի դերեւ հանելու եւ հարստահարուած ժողովուրդի մը արիւնոտ պսակներն հրապարակի վրայ գնելու համար: Այդ ցոյցերով հայ հասարակութիւնը ցոյց տուաւ թէ ինքն ընդունակ է յեղափոխութեան, արիւն թափելու, թէ ինքը թրմած, մեռած չէ, այլ կարող է պէտք եղած ժամանակ իր բուռնքով գիմարել թշնամու հազարաւոր բռունցքներուն: Հայ ժողովուրդի մէջ այդ ինքնաճանաչութեան նշանները տեսնող կ'ըզ հայրենասէրները, փոխանակ անձամբ եւ ուղղակի ժողովուրդին մէջ մտնելով և զանոնք քաջալերելու, սկսան դարձեալ իրենց նախկին տիւախկը փշելլ չը գիտենք Բնչ նպատակու եւ կրկնել թէ

«հահա թայն ցոյցերն էին, որ մեր վրայ աւելի ծանրացուցին թշնամու բռնութիւնները»:

Ինչ կը նշանակէ ճգնաժամի մէջ եղող ժողովուրդին ըսել «ձայնդ կամաց հանէ, լուռ կաց, ապա թէ ոչ ժողովուրդին դատին վնաս կուտաս», որ ժողովուրդի դատին, արդեօք մէկ երեւակայական ժողովուրդ ունին այդ անձերն իրենց ցնորքներուն մէջ: Մենք միացած ոյժերով շարունակենք մեր ճանապարհը մինչև նպատակ. իսկ անուանական ազգասէր-հայրենասէր կոչուածները թող երթան «Լ ո ի կ մ ն ջ ի կ պ ա տ ր ա ս տ ե ն ա զ գ ը ա ունց ամենափոքրիկ ցոյց մը անելու...»

Բայց խնդիրը բողոքովին կը տարբերի, երբ մենք կը յուսանք ու կը փափագինք, որ առանց ազգը վնասի ենթարկելու, առանց կաթ մը արիւն հանելու լուրի մեջիկ գործ առաջ տանել սկսինք. բայց այդ տեսակ փափագներու իրականացումը մարդկային աղբի պատմութեան և ոչ մէկ էջին մէջ տեսնուած է. եւ մեր այդ տեսակ մըտածողները մեծ ծառայութիւն պէտք է մատուցած ըլլան քաղաքակիրթ աշխարհին, եթէ այդ իրանց գտած գաղտնիքի բանալին երեւան հանեն...

Թիւրքիւն վճռած է արդէն հայերը բնաջինջ ընելու, նա եռանդով գործի սկսած է. ինչպէս Վանի մէջ Թաֆուր ու Շէքիր նոյնպէս ուրիշ երկիրներու մէջ ալ ուրիշ բարբարոսներ անխնայ կը կտորեն, կը յափշտակեն, թալանի ու կրակի կուտան: Ժողովուրդին կը մնայ այժմ միացած համերաշխութեամբ դիմադրել, իրեն ըստ պատնացող մահաբեր վտանգին, եւ օրհասական ժողովուրդի այս դառն ու աղետալի վայրկեանին մէջ ի հարկէ անոնք միայն կը բարձրացնեն յեղափոխական դրօշակը, որոնք իսկական գործիչներ են եւ ոչ թէ հեռուէն ազգասիրութիւն երգող անոնք են որ կարող են ցոյց տալ ժողովուրդին անձնուիրութեան, ինքնաճանաչութեան ճանապարհը, որոնք իրենց կուրծքով կը դիմադրեն թշնամու գնդակներուն եւ ոչ թէ ապահով տեւղէ զուր սպանալիք կարդացողները:

Տ ե դ ա կ ա ն Լ ու ր ե ր, Ա ր ճ է շ ի մէջ գտնուած Պ ա ն ո ն գիւղը բողոքովին անմարդաբնակ եղաւ: Սոյն տեղի քիւրաք է մին փաշան գիւղը պաշարած է երկու հատ չազմազը հրացան գտնուելուն պատճառով այժմ կառավարութիւնը ժողովուրդը աւելի սաստիկ կը նեղէ: Թէ Արճէշ թէ Ա Լ ջ աւազ եւ թէ քաղաքի շրջակայքը գտնուող գիւղեր Հ ա յ ո յ Չ ո ր, Թ ի մ ա ր եւ Բ ե ր կ ր ի նահանգները բոլորն ալ քիւրտերէն սաստիկ վնասներ կրեցին եւ կը կրնն: Տեղ-տեղ ցորենի դեռ չը կամուտած դէզերը ձեծելով տարին, տեղ-տեղ ալ չարաչար աշխատութեամբ ձեռք բերուած ցորենի դէզերը կրակի տուին: Գեռ ասկէ ութ օր առաջ քաղաքէս ութ ժամ հետուն գտնուող Տ է ր է պ է կ գիւղի Ղ ա տ օ եղքօր ութսուն սայի չափ ցորենը նոյն գիւղացի քիւրտերը վառեցին: Այսպէս բոլոր ժողովուրդը յուսահատ զրուծեան մէջ է: Կուսակալ Պ ա հ ր ի փաշան իր քթի տակէն կը խնդայ եւ այդ բարբարոսը, որ կըսէր թէ «հայեր ձեր ամենը մուրացկան պէտք է ընեմ», ահա այսօր իր նպատակին հասած է: Լիբք Պ օ Ղ ո ս եպիսկոպոսն ամեն բանի մէջ կուսակալին հետ միաբան է և իր տգեղ սրարքները կը շարունակէ...

Վ Ա Ս Պ Ո Ւ Ր Ա Վ Ա Ն Յ Ի

Ամստիա, 27 հոկտեմբեր 1894

Օր օրի տեղոյս եւ շրջականերու վիճակը կը ծանրանայ. ամէն տեղ հարստահարութիւնք եւ հալածանք կը բազմանան. դէպքեր եւ պատահումներ անպակաս կը լինին, կառավարութիւնը ժողովուրդը յուզելու միջոցներ գիտէ եւ կը դործագորէ: ԱՏա օրինակներ:

Ղաւլի պաճի խաչատուր 40 տարեկան եւ 4 զաւակների տէր, բանտարկուած էր իր 18 տարեկան զաւակովը, տեղոյս հերոսական յայտնի դէպքին ժամանակ: Խաչատուրը միշտ եւ շարունակ գտնուէ խառաղանի հարուածներու կենթարկուէր, մեռաւ բանտի մէջ եւ իր տղան կը մնայ ցարդ ի բանտ եւ առանց հարցաքննութեան:

Երկու ամբողջ թաղեր խուզարկութիւն կը շարունակուի գիշերապահներու տեսած մի այժի պատճառաւ, որ կարծած են թէ սպաստակ է: Ամբողջ գիշեր մը եւ ցարեկ մը եղած բոլոր խուզարկութիւնք ի դերու ելան: Սուլթանը եթէ ցարդ կատուներու համար ֆէրման մը չի հանեց անոր վրայ թող աւելցնէ նաև այժերու եւ այլ ընտանի չորքոտանիներու գիշերատան պատելու արգելքի իրատէ մը որ ստակում չազդէ իր բաջարի ոտիկաններուն:

Ղաւլի պաճի մէջ, քաղաքէս 8 ժամ հեռու գիւղաքաղաք մը, Էօմէր էֆ. անուն անձ մը կուզուի ձերբակալել իբր յեղափոխական. բայց Էօմէրի տղան զէնքի կը դիմէ եւ կը վերաւորէ 3 ոստիկան: Էօմէրը կը ձերբակալուի եւ կը բերուի հոս. 15 օր վերջ կարճակուի ազատ ի հարկէ գրգռութիւն չի յարուցանելու համար: Բայց ուրիշ առիթ մը կը ներկայանայ գրգռութեան. ուրիշ մը Էօմէր խոճա, տեղոյս պատուաւոր թուրքերէն, թուրք մը կը զրկէ մօլլայի մը հետ Պէքի իր փաշային եւ կուզէ անոր բացատրութիւնը: Էօմէրը մօլլային կը պատուիրէ, որ իր անունը չի տայ Պէքի փաշային, մինչև իսկ եթէ ուզէ բանտարկել: Բայց Պէքի փաշայի ստիպման վրայ մօլլան կը խոստովանի եւ Էօմէր խոճան կը բանտարկուի. այս մարդու բանտարկուիլը մեծ ձայն հանած է թուրք հասարակութեան մէջ:

\*\*\*

Արդար գատաստան մը.— Տեղս չորս ամիսէ ի վեր Մարզուանէն բերած բանտարկեալ հայ մը, որ գրեթէ ամբողջ տարի մը կրնէ անոր բանտարկութիւնը եւ իր տան մէջ սպաստակ պահող ամբաստանուած էր 5 թուրքերու կողմէ, մի բանի անգամ հարցաքննութեան կանչած էին: Օգոստոս 27 ին վերջնական հարցաքննութիւնը պիտի լինէր եւ անպարտ արձակուէր կամ պիտի դատապարտուէր, եթէ հաստատուէր: Այդ օրուան համար լուր ղրկուեցաւ վերոյիշեալ 5 թուրքերու, որ հաստատուն իրենց ամբաստանութիւնը: Թուրքերը եկան Մարզուանէն եւ ճիշտ ժամուն ներկայացան եղեռնազատ ատեանի առջեւ: Նախապէս հայը հարցաքննելէ յետոյ, թուրքերը մի առ մի կանչուեցան եւ ղուրանի վրայ երգում ընելէ վերջ, բոլորն ալ միարբերան յայտարարեցին թէ մենք այդ հայուն վրայ երբէք ըսելիք

չունինք եւ ոչ ալ անոր տանը մէջ սպաստակ տեսնուի կամ ըսեցինք: Այս պատասխանի վրայ բոլորովին կը կատիւ ճէզարէ ի զին եւ կը զէ, ուրեմն դուք կեալուր էք, որ կեալուրը կը պաշտպանէք եւ սուտ ալ կը խօսիք. ինչու ձեր նախորդ ըսածներուն պէս չէք խօսիր. պէտք է որ պատժուիք: Թուրքերէն կրկուքը կը պատասխանեն թէ մենք անձնական թշնամութիւն ունէինք՝ անոր համար այդ դատապարտութիւնը ըրինք. այժմ բաւական է անոր այդչափ բանտարկութիւնը, թող սուէք զայն: Այս պատասխանի վրայ ևս առաւել բորբոքելով կը հրամայէ ամենքն ալ բանտարկել որ ցարդ բանտը կը մնան որովհետեւ շիտակ խօսեցան:

\*\*\*

Ղէզիւր քէօ վրիւի մէջ մի բանի վատերու մասնութեամբ ձերբակալուած հայերն, որոնք հարուստ դասակարգէն են, 2 ամսէ ի վեր կսպասեն բանտին մէջ: Ինքը, գայմաքաժը, յայտարարած է ամենց անմեղութիւնը, բայց պիտի արձակէ այն ժամանակ, երբ 300 ոսկիի գումար մը կորդէ. այս առաջարկած են արդէն:

Նիկասարի մէջ Ամստիայի մը տուն կը խուզարկեն զէնք գտնելու պատրուակաւ, եւ թէպէտ որսի հրացանէ զատ ոչինչ չի գտնուիր, բայց ինքը եւ բեռորդին կը բանտարկուին: Ուրիշ շատ տեղեր խուզարկութիւնք ևս կընեն, ուրկէ ոչ-արգիլեալ զէնքեր կը գտնուին, օրինակ դաշոյն, ատրճանակ և այլն, կը ձերբակալեն եւ կը դնեն բանտ: Ցարդ անոնց թիւը հասած է 27 ի:

Ղէմէքեան անուն մի վատի սպանման եւ հաճի քէրի մ անուն վատ ու կրօնափոխ հայի մը սպանման փորձի խնդիրներով եւ մի բռնուած նամակի համար տարիէ մը ի վեր Սեբաստիա ղրկուած տեղացի հայերուն դատաւարութիւնը լրացած լինելով անոնցմէ Յարուսթիւն Ալթուանեան 24 տարեկան, որուն տունը իր բանտարկութենէ 8 ամիս վերջ մի թուր գտնուած էր, իբր սպանիչ՝ դատապարտուեցաւ մահուան. Յարուսթիւն Գայաբեան, 28 տար. Ղաւլարոս Գայաբեան, 28 տ. Գրիգոր Խաչերեսեան, 32 տ. եւ Կարապետ Խաչերեսեան, 26 տար. դատապարտուեցան 3-ական տարւան բանտարկութեան:

Հաճի քէրի մի խնդրով.— Ստեփան Փանոսեան, 19 տ. դատապարտուած 7 տար. բերդարգելութեան. Յարուսթիւն Սօնդուրլուեան 24 տ. դատապարտուած 10 տարւան եւ Նշան Ածիկեան, 20 տ. Եղիա Ֆէլէկեան, 20 տ. Յակոբ Ֆէլէկեան, 18 տ. դատապարտուեցան 3-ական տարւան:

Այդ երկու խնդիրներու համար բանտարկուածներէն մի բանիներ ալ, որոնք հարուստ դասակարգէն էին ազատ արձակուեցան:

Նամակի խնդրով.— Գալուստ Իւսկիւտարեան, 32 տ. Մինաս Կառապան, Մարզուանցի, 36 տ. եւ Բարուակ Բարսեղեան (որուն անունը միայն յիշուած էր նամակին մէջ) 22 տ. դա-

տապարտուեցան 5-ական տարուան բանտարկութեան: Ընթերցողներ կրնան գուշակել այս դատերու արգարութիւնը:

Այժմ հեղինակներու եւ այլ արոց գանձման ժամանակ է: Ժողովուրդը մեծ սոսկումով կը սպասէր այս օրերուն, առաւելագոյնս պարտէզ եւ այդի ունեցողները, զի տարեկան հասոյթի կէսը կը պահանջուի բռնութեամբ. բողոքողներ բանտ կը դրուին, աղքատներ ամեն շաբաթ բանտ կը լեցուին, կը հարստահարուին եւ իրենց անային կահ կարասիք աճուրդի կը հանուի: Աղքատութիւնը տիրած է եւ վաճառականութիւն, արհեստ գրեթէ փճացած, շահու եւ հաց գտնելու ամեն միջոցներէ զուրկ է ժողովուրդը: Ժողովուրդեան այս եղկելի վիճակ կառավարութիւնն ինք կը ստեղծէ եւ վերջին խստութեամբ եւ խեղճերու արցունքներ թափելով կը դանձէ ծանր հարկեր: Ժողովուրդը անդամայնձ վիճակ մը ստացած ու շուարած է իր այս անկեալ վիճակին... Արդեօք կրնա պիտի ծագի արշալոյսը եւ փրկուի ժողովուրդը...

ՌԻՐԱԿ.

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր Տ Ա Ր Ո Ն Ո Յ

(Շարունակութիւն \*)

ԹԱԱՆՆԵՐ ԵՒ ՍՊԱՆՈՒԹԻՒՆՔ. — ՀՐՈՍԱԿԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԱՆՍՈՒԹԻՒՆՔ. — ՉԻՐԲԱՆՔ. — ԿԱՆՈՒԹԻՒՆՔ.

— Մայիս 10-ին Թւրքիոյ Սուլթանի (Սըլթանի մէջ) գեղի ոչխարները կը թաղեն Ռըշտի քաղաքէն, բայց հայեր քաջութեամբ ետ կը խլեն: Ներքին դաշտի հայեր քիւրդ աւաղակներու ահաբեկչութենէն ոչխարները չեն համարձակիր դուրս պահել գիշերները. այլ տան մէջ կը պահեն:

— Մայիս 8-ին Ազդղբիւր (Չուխուր) գեղացի Մանուկ անուն անձը արտին մէջ լուծ ըրած ատեն կոտորուեց Վաղարշ քանի մը քրդեր վրան յարձակելով կսպանեն եւ երեք եզը կը տանին:

— Մաղեսք ու քաշքշենք (Բունաշէնու մէջ) հայ գեղերու եզերը, ոչխարները, կովերը բոլոր գոյքերը ու մալերը, բացի ուլերէն, թալան կը տանի Սասունցի Պըշարի խալիլը: Յիշեալ հայ գեղերը Պոզըքցի քրդաց կը պատկանին, որք կը պատրաստուին փոխադարձ յիշեալ խալիլի հայերը թաղելու երկու կողմէն ալ հայերը անմեղ զոհեր են անոնց վրէժխնդրութեան: Առաջ ամեն քիւրդ աղա իւր հայը փնասող քրդուն կը փնասէր, իսկ հիմա ընդհակառակը:

— Պոմբուրտերցի (Խարղանի մէջ) հայ մը իւր աղա Իպրահիմի (Պըշարի խալիլի հօրեղբորդին), կողմանէ օր ցերեկով գեղին մէջ կսպանուի, նորա պահանջքը չը կատարելուն համար:

\*) Տես նշնչակ՝ Nr 8, 9, 10 եւ 11:

— Յրոնք (Մշոյ դաշտ) գեղի վրայ աւաղակաց խուճը մը յարձակելով 30 ոչխար կը տանի:

— Մայիսին վերջերը, ճիւղանցի քիւրդ աւաղակներ Պաղու (Մշոյ դաշտ) գեղի վրայ յարձակում ընելով կը թաղեն: Մօտակայ գանուած Զիարէթ գեղի երիտասարդներէն հաւար կը հասնին եւ աւաղակներէն չորսը կը բռնեն եւ հրացանները ձեռքերէն կառնեն, բայց նոյն գեղացի Զիարէթցի Թաթօն (Ներսես վարդապետ Խարախանեանի հակառակորդներէն մին) հրացանները ետ կը վերադարձունէ քրդաց, որք իրեն ծանօթ բարեկամներ եղած են: Պաղուցիք ժամանակ մը ցիր ունցան լինելէ վերջ՝ կրկին վերադարձան իրենց գիւղը:

— Մայիս 19-ին Սասնոյ քաղքիկ գեղացի Իպրահիմի տղայ Սօֆի Իպրահիմը, Գոմբուրտցի Աստուածատուրը կը սպաննէ, իւր աւելի պահանջած պէջը չը տալուն համար:

— Մուշէն, հայու եւ քրդու խառն, 200 գրաստէն (էշ ջորի եւն) բաղկացեալ քարվան մը որ քարգին որենի կերթար, քարգին չը հասած խեյանցի քրդաց կողմանէ միմիայն կը թաղուին հայեր. իսկ քրդերը ազատ կը թողուին:

— Հանանցի 30 ձիաւոր յուլիս 1-ին Հացիկ (Մշոյ դաշտ) գեղի վրայ յարձակելով նոյն գեղացի երեւելի թօրէ անուն անձի նահապետական հարուստ անունը կը թաղեն:

— Յուլիս 3-ին Ախջան գիւղէն ոչխար կը տանեն եւ ոչխարի տէրը կը սպաննեն:

— Յուլիս 20-ին պօղը բլրներու գլխաւոր 2էյպի անուն քիւրդը, Ասքէյայ Զաքար ու Մակար անուն երկու հայերը ձամբան կողոպտելէ վերջ՝ կը շղթայեալ եւ արձակելու համար կը պահանջէ 14 քիտ զոյճ. իւր այնալին ու գիտակը, զորս անոնց աղան պըշարի խալիլը խլած է ուրիշ ատեն: (Կը շարունակվէ) ՍԱԱ:

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ

Մեզ հաղորդում են, որ Մուշի կողմերից մեր յատուկ թղթակիցներից թերթիս համար ուղարկված թղթակցութիւններն ինչ-որ անձեր անիրաւարար ու խաբէբայութեամբ իրանց ձեռքն են անցնում ու իւրացնում և ապա հասցնում նրանց բոլորովին ուրիշ անդ, ուր գտնվում են այլ անձեր, որոնք իրանց կողմից «ծախում են» այդ թղթակցութիւնները, իբրև «սեփական ապրանք»: Ամեն անլուամիտ մարդ այդպիսի արարքին տալիս է միայն մեկ անուն — ուրիշի վաստակի խաբէական շահագործութիւն գրական գողութեամբ: Ստիպված արդէն հրապարակագետ սրանով աղաւթարում ենք նրանց, որոնք իրանք իրանց շատ լաւ կը ճանաչեն, որ եթէ վերջ չը դնեն իրանց այդ անվայել ընթացքին, մեզ հարկադրած կը լինեն այլ ևս ուրիշ տեսակ աղաւթարութիւն անել հրապարակագետ:

Յօդուածներ, թղթակցութիւններ, տեղեկութիւններ և դրամ ու մանդատ ուղարկել հետեւեալ հասցեով: — Londres. (Angleterre). — M. Beniard. Poste restante.